

# ՀԵՆՉԱԿ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՕՐԿԱՆ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՏԱՄՆԵԽՈՒԹԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 2

1905 ՄԱՐՏ

## ԱՀԱԶԱՆԳ

Սորէն ու նորէն պէտք է հնչեցնել զայն՝ Հայութեան խուլցած ականջներուն, անոր խափանուած ու խարիսքող հոգիին։ Նորէն ու նորէն պէտք է զարնել աղէտոգում ու ազդարար ահազանդը Հայ ճգնաժամին...

Խեղճ ցաւադար ժողով'ւրդ, որ չես գիտեր՝ թէ ո՞ւր կ'երթառ... Զէ՛, սակայն, դուն չես երթար իսկ, այլ կը տարուիս, անդամալոյժի մը պէս, կը տարուիս, կը քաշկոտուիս բոլոր չարչութ ու անողորմ ճակատագրականութիւններէն... Դո՛ւն, քու արիւնի, մահուան ու կորուսի ճամբուդ մէջ, չես տեսներ անդունդները, զորս կ'եղերես, և որոնց մէջ գահավիժիլ կը սահմանուիս, չես նշարեր գաւերն ու դարանները, որոնք՝ ամէն քայլափոխի՛ կը լարուին քու սպառուալուու գոյութեանդ գէմ, ու ցաւագինօրէն ու ողորմելիօրէն յանկարծակի կուգաս ամէն անդամ որ Բռնութեան հարւածները կ'իջնեն քու վայրահակ գլխուդ։

Խեղճ անդիտակից ժողով'ւրդ, որ չես գիտեր իսկ՝ թէ ի՞նչու կը տանջուիս, ի՞նչու կը մեռնիս, ի՞նչու կը խաչուիս... Դո՛ւն կը տանջուի՛ս, որովհետեւ կը տանջնեն քեզի, կը մեռնի՛ս, որովհետեւ կը մեռնեն քեզի, կը խաչուի՛ս, որովհետեւ կը խաչնեն քեզի... Ու ա՛յդշափ միայն, հո՛տ կը սկսի ու կը վերջանայ քու գիտակցութեանդ սահմանը... Դո՛ւն քու տառապանքիդ մէջէն նպատակի մը չես դիմեր յամառօրէն, դո՛ւն քու մահացումիդ մէջէն իտէալի մը չես կարկառուիր խելայեղօրէն, դո՛ւն քու խաչիդ վրայէն գաղափարի մը չես նայիր հոգեսեւես... Ազատութեան հանգրուանները առաջնորդող գողգոթաներուն վրայ չէ՛ որ կ'արիւնիս դուն հոյակապօրէն, այլ սպանդանոցներու ամօթալի ճամբաներուն վրայ... Դո՛ւն դիւցալն մը չեղար, բայց նահատակ մըն ալ չես, աւա՛լ, այլ եղիւլի ու յաւիտենական զո՞ն մը միայն... .

Խեղճ կրաւորական ժողով'ւրդ, որ չի հասկցար, ու չես ուղեր, ու կը վախնաս կարծես, գիտնալու քու գոյութեանդ կենուական պահանջները... Քեզ յօշուող Բռնութիւններն իրենց հաշիւներն ունին քեզ մահացընելու, և դո՛ւն միայն անդիտացար զանոնք, ու չունեցար անոնց գէմ քու փրկութեանդ ու ինքնապահպանումիդ ճշմարիտ հաշիւները... Դո՛ւն իրականութիւնները չուղեցիր անոնել ու գիւրին երազներու անձնատութեանդ եղար, դո՛ւն գժուարին ճիգերէն խորչեցար, և ունայն ու պատրական երեսյթներով խանդավառուեցար... Խարեցին քեզի, ու դուն խարուելէն կարծես հաճոյք զդացիր... Ու երէկ թրքահայաստան, այսօր Ռուսակայաստան՝ միւնոյն Արիւնի Մղձաւանջն է որ

քեզ յանկարծ կը սահմուկեցնէ...

Հերիք չէ՛ այլ կոտորածի Ռւխտաւո՛ր, հերիք չէ՛ որ զահելէ խուսափելով՝ զո՛հ ըլլաս միշտ, մեռնելէ վախնալով՝ մեացուիս շարունակ... Մինչեւ ե՞րբ այս մահուան կեանքը պիտի ապրիս...

Եւ Ահազանդն է որ կը հնչէ վերստին... Զե՞ս իմանար միթէ... Նորէն, ամէն կողմէ, Բռնութիւններու գժոխային սադրանքները կը լարուին քու գոյութեանդ խարիսխներուն գէմ... Արարատի երկու կողմերը թափուած արիւնդ ա'լ յայտնի կը պարզէ քու աշքերուդ առջև տպագայիդ եղերական պատկերը... Բայց գո՛ւն չես ուղեր տեսնել զայն, ու նայուածքդ անդիները կը դարձնես, գէպի անիրական հորիզոնները խարուսիկ յոյսերուն...

Ու քու ճգնաժամդ, ո՞վ թշուառ ու մեղապարտ Հայութիւն, ազգային գիտակցութեան ու պարտաճանաչութեան բարերար խոռվքը գոնէ չարթնցներ քու անդամներուդ ներսիդին... Նորէն կարգ մը անխիզդ գասալիքներ քեզ կը խարեն քու փրկութեանդ անոնվ, նորէն քու հոգեսոր պաշտօնեաներդ քեզ կ'օրորեն և կը մատնեն նոյնիսկ՝ երկնաւոր ու երկրաւոր նկատումներով, նորէն անտարբերութեան ու այլուրութեան անկարեկիր կեցուածքը կը պահնեն՝ քու վրադ խուժող վատնգներուն հանդէպ՝ անոնց հասողութենչն դուրս ու հեռուն ապրու քու անտրժան զաւկըներդ ...

Ու մէ՛կը, մէ՛կ հաս մը չելաւ տակաւին քու հարուստներուդ սոկելիք շարքէն՝ որ ազգային ճգնաժամին մտահոգութենչն մղուած, իր ցեղին սպառնացող վատներուն վերահասութենչն թունդ ելած՝ գոնէ ազնիւ փորձութիւնն ունենար հետաքրքրուելու՝ թէ ի՞նչ կայ արդեօք ընելիք, և՝ եթէ խելքին պառկէր՝ թէ բան մը, կամ շատաբան կայ ընելիք, եթէ համոզուէր ազգային փրկութեան ու ինքնապաշտանութեան կարելիութիւններուն՝ այն առեն — ո՞վ հրաշք — փոեմ ու սիրալի փորձութիւնն ունենար թեերը սոտթելու... Ա՛հ, ի՞նչ հոյակաս ու անջուգական գեր մը պիտի կրնար ստանձնած ըլլալ այդ հարուստ հացը... Ա՛ղդ մը ստեղծել... Բայց մէ՛կը, մէ՛կ հաս մը չելաւ մեր քարպական հարուստներէն՝ որ սոկին իրեն նպատակ չի գաւանէր, այլ ընդունակ ըլլար զայն իրը միջոց նկատելու այնպիսի մեծագործութեան մը, որուն առիթն ու փառքը միլիոններով չեն զնուիր երբէք...

Ահա՛ Հայութիւնը իր ճգնաժամին մէջ... Անոր պատկերն աւելի՛ ընդվզեցուցիչ է՝ քան նոյնիսկ զայն ճնշող Բռնութեան պատկերը... Եւ այս կրկնակ ընդվզը զո՞ւմն է արդէն՝ որ հայ յեղափոխական տարրին կուտայ այնպիսի անդիմաշղելի վճռականութիւն մը, որուն առջե՛ ուշ կամ կանուխ՝ պիտի սահպուին տեղի տալ Բռնութեան և Ստրկութեան բոլոր պատուարները... .

## ՏՐԱՎԻՆԵՐԻ ՀԵՅՈՍԵՒԹԻՒՆ

Ամէն անդամ որ հայկական կոտորածի մը գոյժը արձագանք կուտայ քաղաքակիրթ երկիրներու մամուլին մէջ և արդահասանքը կը շարժէ Եւրոպայի ու Ամերիկայի հայտնէր ժողովուրդներուն՝ մեծ պետութիւնները, մեր առաւազող ազգին վիճակը բարւոքելու ձևին ատակ, առաջարկութիւններ կը սկսին ընել Սուլթանին որպէսզի երկիրը բարեկարգէ: Յաչս Սուլթանին սովորական թաքթիք մը դարձած այդ առաջարկութիւնները, սակայն, մինչև հիմա անկեղծ սպառնալիքով մը, կարուել ու վճռական կերպով մը ներկայացուած չըլլալուն, ապարդիւն են մնացած, ու արդէն կը դադրին այն բառէին սկսեալ՝ երբ ներկայացնող պետութիւններէն իւրաքանչիւրը իր երկրին վերաբերող ոչ հայկական շահերու համար գոհացում գտնէ . . . :

Այսակէս, հայերուս վիճակը ո՞չ միայն բարուսքում չի գտներ, այլ օրէ օր աւելի կը վատթարանայ, որովհետև մեծ պետութիւններու այս տարտամ ընթացքը կը քաջակերէ Սուլթանն ու իր կառավարութիւնը որպէսզի աներկիւղ ու համարձակ գործադրեն իրենց հայաջինջ ծրագիրը:

Ասդին, երկրին մէջ վխտացող ևծ ու փոքր, անթիւ ու անհամար տղբու կներ կը ծծե՞ն ու կը ծծե՞ն Հայութեան արիւնը, մինչև որ բոլորովին վիճացնեն դարաւոր տառապահնքներու մէջէն իր տոհմային գոյութիւնը պահպանելու յանցանքովը դատապարտըւած մեր նահատակ աղդը . . . :

\* \* \*

Վերջին քանի մը տարիներու կեանքս, զոր անցուցի Հայաստանի այլ և այլ կողմերը, տիսուր առիթն ընծայեց ինձի ուսումնասիրելու երկրի ընդհանուր վիճակը, կառավորութեան ընթացիկ քաղաքականութիւնը, պաշտօնեաներու նկարագիրը և բնակիչներուն կեանքը՝ առհասարակ:

Այն բոլոր նկարագրութիւնները, զորոնք կը լսէի  
Թրքահայաստանի մտոին՝ չափազանցութիւններ կը  
թուէին ինձի երր առակաւին ականատես չէի եղած այս  
երկրի կեանքին. իսկ հիմա՞ որ ամէն բանի մօտէն  
վերահսու եղայ՝ համոզմամբ կ'ըսեմ թէ ազատ թեր-  
թերու մէջ գրուածները դեռ շատ անբաւական են ի-  
րական գոյներով ներկայացնելու Հայուն կեանքը իր  
հայրենի հողին վրայ:

Խ ՃՈՂԻՂԻՆԵՐԸ .— ի բացառեալ մէկ քանի գիծերը ,  
որսնք — բաղդատարար — քիչ մը կանոնաւորուած են ու  
այդշափն ալ քանի մը բացառիկ պաշտօնեաներու մաս-  
նաւոր ջանքերովը , մնացած բոլոր խճուղիները խիստ ան-  
կանոն են . ամենէն քարասիրա մարդն իսկ կարելի չէ  
որ շարդահատի իսկես բեռնաբարձ կառքերուն՝ որսնց  
ձիերն ու կառավարներն անկարագրելի տանջանք ու  
յոզնութիւն կը կրեն անվանագ անցնելու համար , (շատ  
անդամ ալ վասնդներկը պատահին արդէն) , գրեթէ  
մազցցելով , ճամբուն խորա ու բորտ և քարուու տեղե-  
րը , գժուարելանելի զառիվերները , փլած կամուրջները  
և այլն : (Ու արդէն երկրին շատ քիչ մասերուն մէջ  
խճուղիներ բացուած են ըստ որում մեծագոյն մասը  
դեռ բոլորովին զուրկի է այս կարգի յառաջդիմական  
պայմաններէ : ) Այս տղել ու յետադիմական երեսյթն  
ալ՝ ուրիշ աւելի կարեւոր զեղծումներու չափ՝ զօրաւոր  
մէկ ասլացոյցը չէ միթէ ամբող բռնապեսութեան լըկ-  
տի անիրաւութիւններուն : Այսքան տարիներէ ի վեր՝  
կառավարական կեղեքիչ պաշտօնեաներն անխոնայ ու  
անեղնդ հա՛տ «Ճամբու առուրք» կը զանձին ժողովուրդի  
ամէն ցեղերէն , բայց ո՞ւր կ'երթան , ի՞նչ բանի կը մատ-

Նըլին «Ճամբռու անունով» գանձուած այդ ահագին գումարները, որոնցմով խղճամիտ ու երկրաչյն կառավարութիւն մը, չէ թէ լոկ խճուզի, երկաթուղիներ իսկ կրնար շինել։ Այդ դրամները, փոխանակ իրենց բուն նպատակին յատկացուելու, կը դրկուին մեծ մասամբ Պոլիս և անհաշիր կը ծախսուին այն քմահամ զեղիսութիւններուն և անհատնում պէտքերուն, զորոնք կը գոյայ Նըլտրպի-կանանցին մէջ իր չնական ցոփակեցութիւնովը իբր Երկրին սկետը ճանչցուած և սակայն իրականին մէջ Երկրի ժողովուրդը չքաւորութեան մատնելու կոչուած անրարեխիղն Սուլթանը։ Այս գաղանէակը՝ սահնակարածակ թողուած իր կիրք երուն ու կամքին մէջ՝ ամենէն վաստ ու անբարոյացուցիչ օրինակը կը հանդիսանայ Երկրի ամբողջ պաշտօնէութեան ու ժողովուրդին, ու իր խալիքայական ազգեցութիւնովն ալ հայերուն դէմ կը դրգոէ ուղղակի կամ անուղղակի ամբողջ իսլամ ցեղերը։

կ Ա Ռ Ա Վ Ա Ր Ա Կ Ա Ն Պ Ա Յ Ո Ւ Ն Ե Խ Ա Ն Ե Բ Ր Լ . — Գ ո ր ծ ի ս ը ե ր-  
մու ն ք ո վ ը մ օ տ է ն շ փ ո ւ մ ու ն ե ց այ պ ա շ տ օ ն ե ա ն ե ր ո ւ հ ե տ :  
Ք ա ն ի մ ը հ ա զ ո ւ ա գ ի ւ տ բ ա ց ա ռ ո ւ թ ի ւ ն ն ե ր է զ ա տ , մ ը-  
ն ա ց ա ծ ա մ բ ո ղ լ պ ա շ տ օ ն է տ թ ի ւ ն ը յ ե տ ի ն ա ս տ ի ճ ա ն ա ն-  
բ ա ր ո յ ա ց ա ծ ո ւ ա ն կ ա ր ա գ ի ր մ ա ր դ ի կ ե ն : կ ա ռ ա վ ա ր ա-  
կ ա ն շ ը լ ա ն ա կ ն ե ր ո ւ ն մ է չ ՝ Օ ր է ն ք ու Ա ր դ ա ր ո ւ-  
թ ի ւ ն ա ն ո ւ ա ն ա կ ա ն բ ա ն ե ր ե ն , ա ս ո ն ց յ ա շ ո ր դ ա ծ և  
ը ն դ հ ա ն ր ա ց ա ծ ե ն ա ր դ է ն կ ա շ տ ո ւ թ կ ե ր ո ւ թ ի ւ ն ն  
ո ւ Ա ն ի ր ա ւ ո ւ թ ի ւ ն ը : Ա ս ո ՞ ր ա լ հ ի մ ն ա պ ա տ օ ն ա ո ւ ը  
դ ա ր ձ ե ա լ ե ր կ ր ի ն բ ո ն ա պ ե տ ն է , ո ր ու ն գ ո ր ծ ի ն շ ի գ ա ր  
խ ո ղ ճ ա մ ի տ և ա ր ժ ա ն ա ւ ո ր մ ա ր դ ո ց յ ա ն ձ ն ե լ ե ր կ ր ի ն ն ա-  
խ ա ր ա ր ա կ ա ն և ո ւ ր ի շ կ ա ր ե ո ր պ ա շ տ օ ն ն ե ր ը , ա յ ն ե ր կ ի ւ-  
ղ ո վ՝ թ է գ ո ւ ց է ի ր յ ո ո ի վ ա ր չ ո ւ թ ե ն է ն գ ժ գ ո հ ը լ լ ա ր ո վ՝  
ի ր կ ե ա ն ք ի ն դ է մ դ ա ւ ա դ ր ո ւ թ ի ւ ն մ ը պ ա տ ր ա ս տ ե ն ,  
ա յ լ ա յ ն պ ի ս ի ն ե ր ո ւ կ ը յ ա ն ձ ն է՝ ո ր ո ն ց ա պ ո ւ շ ո ւ թ ի ւ ն ը ,  
մ ո լ ե ո ւ ա ն դ ո ւ թ ի ւ ն ն ո ւ կ ա շ ա ռ ա կ ե ր ո ւ թ ի ւ ն ը կ ր ն ա ն վ ր ս-  
տ ա հ ա ց ն ե լ զ ի ն ք ը՝ թ է ի ր կ ա մ ք ը պ ի տ ի գ ո ր ծ ա դ ր ե ն , ո ւ  
ա յ ս պ է ս ջ ո ւ ր ը ա կ է ն պ ղ տ ո ր ա ծ է ա ր դ է ն . ի ն ք ը՝ շ ա մ ի-  
տ ը՝ ն ա խ ա ր ա ր ն ե ր է ն , ա ս ո ն ք՝ ե ր կ ր ո ր դ ա կ ա ն ո ւ ե ր ր ո ր-  
դ ա կ ա ն պ ա շ տ օ ն ն ե ա ն ն ե ր է ն , ո ւ վ ե ր ջ ի ն ն ե ր ն ա լ ի ր ե ն ց ը ս-  
տ ո ր ա դ ա ս ն ե ր է ն կ ա շ ա ռ ք կ ա ռ ն ե ն պ ա շ տ օ ն ծ ա խ ե լ ո ւ հ ա-  
մ ա ր (ի հ ա ր կ ի ն օ ր ու ա ն ս ա կ ո վ ը հ ր ա տ ա ր ա կ ո ւ թ ե տ ն պ ի տ ի  
տ ա մ մ է ն մ ի պ ա շ տ օ ն ի կ ա մ պ ա տ ո ւ ա ն չ ա ն ի հ ա մ ա ր տ ը ր-  
ւ ի լ ը պ ա ր տ ա ւ ո ր ի չ դ ա ր ձ ա ծ կ ա շ ա ռ ք ի ն ) : Ա յ ս կ ա շ ա ռ ք ի ն  
շ ն ո ր հ ի ւ՝ ա մ ե ն է ն ա ն ա ր ժ ա ն ո ւ ա պ ի կ ա ր ն ե ր ը շ ա տ ա ն-  
գ ա մ ա մ ե ն է ն բ ա ր ձ ը ո ւ կ ա ր ե ո ր պ ա շ տ օ ն ն ե ր ո ւ կ ը տ ի-  
ր ա ն ա ն . ո ւ ա մ ե ն ք ն ա լ — ի ր ե ն ց պ ա զ ե ց ո ւ թ ե ա ն չ ա փ ո վ ը —  
կ ը ս կ ս ի ն շ ա հ ա գ ո ր ծ ե լ ո ւ կ ե լ զ ե ք ե լ ժ ո ղ ո վ ո ւ ր դ ը , մ ա ն ա-  
ւ ա ն դ հ ա յ տ ա ր ը , Ս ո ւ լ թ ա ն ի ն կ ա մ ք ի ն գ ո ր ծ ա դ ր ո ւ-  
թ ե ա ն հ ա մ ա ր և ն ե ր ք ն ա պ է ս ա լ ի ր ե ն ց ք ս ա կ ն ե ր ո ւ ն ի-  
հ ա շ ի ւ , ո ր պ է ս զ ի , ն ա խ ի յ ի ր ե ն ց գ ն ա ծ պ ա շ տ օ ն ն ե ր ո ւ ն  
փ ո խ ա ր ժ է ք ը հ ա ն ե ն և ա պ ա ՝ ո ւ է պ ա շ տ օ ն ա ն կ ո ւ թ ի ւ ն է  
վ ե ր ջ կ ր կ ի ն պ ա շ տ օ ն մ ը գ տ ն ե լ ո ւ ա ն հ ա ր ա ժ ե շ տ ե ղ ո ւ լ գ ո ւ-  
մ ա ր ը ձ ե ռ ք ձ ե ն :

Երկրի հայութեան տառապանքը միմիցյն պետական  
պաշտօնեաներու կեղեգումիերովը չի սահմանափակուիր  
և օրէ օր ծայրայեղութեան կը հասնի աղբային թշուա-  
ռութիւնը՝ չնորհիւ համբաւական բէժիմին՝ իսլամական  
առանձնաշնորհութիւններու մէջ սահնարձակ թուղուած  
հետեւեալ ցեղերուն ու դասակարգերուն արարքներովը :

Քիւրջ Պէկեր . — Հայութեան դարաւոր պատուհանները , որոնք զուրկ կրթութենէ ու մարդկային խղճամտութենէ , արիւնը կը ծծեն Հայուն՝ մանաւանդ 1895 ի ընդհանուր կոստրածներէն իվեր կը կողոպտեն կամ կը զողնան իրենց հաղարաւոր արլանեակներուն ձեռքով անզէն ու անպաշտպան հայ գիւղացիներէն ինչ որ գտնեն . կ'աւարեն հունձքերը , կոքեն կը տանին

ոչխարներն ու արջառները, կը գրաւեն բռնի հայտպատկան հողեր ու ագարակներ: Ընդդիմացաղները կը ծեծուին, իրենց տնական պատիւները կը բռնաբարւին. այս կարգի ընդհարութներու մէջ շատ անդամ կեանքերնին ալ վրայ կուտան իրենց իրաւունքը պաշտպանելու յանդգնութիւնն ունեցող հայեր...: Ասդին կառավարութիւնը հաճոյքով կը տեսնէ իր աշքին առջև քիւրտ պէկերուն գործած այս բոլոր վայրագութիւնները. յանցաւորներէն ո՛չ ոք կը պատժուի և «բարեգութ» տիտղոսը իրմով պատկանող Համիտը՝ պատուանշաններով կամ «համիտիչյա զինուորական աստիճաններով կը վարձատրէ քիւրտ ցեղապետներէն ամէ՛ն առնքու լուսած են հայ գիւղեր, հայ վանքեր, որոնց մէջ բնակողները՝ սպաննուած կամ առ ահի այլուր ապաւինած են:

Զէրֆիջներ, կիիրջիներ, լԱԶԵՐ, ԵԽԱՑԼՆ. — Քաղաքացիական կամ երկրագործական զբաղումներէ մեծ մասամբ զուրկ այս իւլամ ցեղերն ալ՝ չնորհիւ իրենց կրած զէնքերուն և իսլամներու պաշտպան կառավարութենէն իրենց վայելած առանձնաշնորհումներուն՝ ո՛չ նուազ կը հարստահարեն հայերը, ու կը պարապին ընդհանրապէս գողութիւնով, աւազակութիւնով, մաքսանենգութիւնով ևայլն: 1895ի կոտորածներէն ու աւարառութենէն առաջ մերկ ու անօթի ասդին անդին ուղղացողներ հիմա դրամատէրներ, ագարսկատէրներ դարձած են և կառավարութիւնը զիրենք կը պատուէ «պէկ» կամ «էֆէնտի» տիտղոսներով:

Թիիրք ԵՐԵՒԵԼԻՒՆԵՐ ԵԻ ՀԱՐՈՒՍՏՆԵՐ. — Շնորհիւ երկրին մէջ տիրող աւատականութեան, ասոնք ալ իրենց կարգին, մեծ թէ՛ փոքր վասաներ կը հասցնեն Հայութեան և օգտուելով կառավարական դատարաններուն ինպաստ իսլամներու ըրած աշառութենէն՝ զանազան պատրուակներով կ'իւրացնեն հայերուն պահանջները կամ կը գրաւեն անոնց կալուածական ստացուածքները: Այս թիւրք երեւելիներէն ամէկ մէկը իր հովանաւորութեան սակ կը պահէ իրենց չարագործութիւններովն ու ոճրագործութիւններով համբաւաւոր թիւրք արիկաներ, որոնք միշտ կազմ ու պատրաստ են ծեծելու, անպատուելու կամ սպաննելու այն հայը որ իր իրաւունքը կ'ուղէ պաշտպանել կամ յարգական վարմունք չի ցոյց տար իրենց հանդէպ:

\* \* \*

ՀԱՅՈՒԹԵԱՆ ՎԻՃԱԿԻ. — Պաշտօնական ու անպաշտօն աւազակներու բոյն դարձած այս երկրին մէջ՝ Հայութիւնը չի կրնար ճողովրդիւ իր ամբողջ մարմինը ըըրջապատեսակ տզրուկներէն, ու իր համայնական փացումի հոգեվարքին մէջ է արդէն:

Նոր սերունդը չի կրնար ժամանակին պահանջնած մտաւոր զարգացումը և դատարակութիւնը ստանալ որովհետեւ պետական վարժարանները և արտասահմանի ժամանակները փակուած են իր առջև:

Զարդացած ու արժանաւոր հայուն առջև՝ առաջդիմելու, դիրքի մը տիրանալու ասպարէը կը պակսի: Պետական պաշտօններու մէջ բացառապէս կը գործածուին միայն այն հայերը՝ որոնց տոհմային անտարերերութեան կամ դաւածանական սդիկին վստահ է կառավարութիւնը:

Կառարելագործուած արհեստներ կը պակսին երկրուին մէջ ու իրենց արհեստական բնածին ատաղանդովը յառաջդիմելու ընդունակ հայ երխասարդներ՝ տիրող րէժիմին չնորհիւ՝ զուրկ կը մնան իրենց ծրագրած արհեստական ճիւղերը առաջ տանելու և շահագործելու պայմաններէն:

Հայ վաճառականութեան առջև ամէն գիւրութիւններ կը պակսին. ի բաց առեալ մատի վրայ համրուածքանի մը հայ վաճառականները, մնացածները չեն կը նարարագործէն երթեկեկել Պոլս կամ Արտասահման: Մինչ իսլամ կամ օտար վաճառականներ կը վայելեն այդ գիւրութիւնները՝ չնորհիւ Սուլթանի հրահանգով ընդհանրացած այն խորութեան, որով ծրագրուած է Հայուն նիւթական փնացումը՝ անդգալարար:

Հայ երկրագործը արդէն շատանց ենթարկուած է նիւթական արտասովոր անձկութեան ու փացումի հոսանքին...:

Սյաքան զրկանքներ դեռ չեն բաւեր սակայն Հայութիւնը անմիջական կերպով փնացնելու, ըստ որում տիրող բռնապետութիւնն ու իր գաշնակից տղրուկները խորհրդաւոր համաձայնութեամբ մը աւելին ի գործ կը դնեն օր առաջ հայ անունին վերջակէտը գնելու համար այս երկրին մէջ:

Ամէն անգամ որ կեդրոնական կառավարութիւնը ունէ «Իանէյ»ի կամ «Իսթիգբարզ»ի հրահանգ կուտայ գաւառներուն տեղական պաշտօննեաններ, աշք գոցելով շատ անգամ իսլամ երեւելիներուն կամ ազդեցութիւն չի կրնալով բանեցնել անոնց՝ սպաննալիքներուն ու նախատինքներու տեղատարափով մը ամենէն մեծ զումարները հայերէն կը գանձեն բռնի:

Հայ վաճառականները, էսնաֆը թէ՛ արհեստաւորը, սակագուած են ապառիկ ապրանք տու կամ աշխատիլ թիւրք պաշտօննեաններուն, զինուորականներուն, երեւելիներուն ու սրիկաններուն և անոնցմէ շատերուն հաշիւը ակամայ գոցել՝ տանց փոխարժէքը գանձելու:

Հայը վմարելու է սակայն, առանց ունէ «Իապաղումի», զինուորական տուրքը, ինչպէս նաև էմլաքի, արագի, ճամբրու, հայ վանաթի, թէ՛ մէ թիւ ի եայլն տուրքերը: Ա՛վ կրնար դիտողութիւն ընել կամ լսելի ընել տալ իր ճայնը՝ երբ արդէն բարդումով կը գանձեն այս տուրքերն ալ և մանաւունդ հայոց կալուածներուն կամ հողերուն տուրքերը բաղդատարար շատ աւելի են գրուած քան իսլամներունը:

Ամէն անգամ որ տեղական կառավարութիւնները պաշտօնական չէնք մը, զօրանոց մը, հիւոնդանոց կամ դպրոց ևն. շինելու ձեռնարկեն՝ Հայն ալ ստիպուած է կարեւոր գումարներով հանգանակութեան մասնակցելու՝ հոգ չէ թէ՛ այս պաշտօնական չէնքերը հայոց իրաւունքները ուսնակոխ ընելու, զօրանոցներն հայ հետնքին դաշինքները պատրաստելու համար շինուին, հիւանդանոցներուն ու գպրոցներուն մէջ ալ մէկ հատ հայ հիւանդ կամ ուսանող չի խնամուին կամ չի կրթուին:

Կառավարութեան աննշան պարտք ունեցող ուեէ հայու գոյքերը կը վաճառուին, կամ ծեծուելով կը բանտարկուին այս տուրքերը շատ աւելի կարեւոր պարտքեր ունենալով հանդերձ՝ աղատ կը թողուին այդ կարգի խստութիւններէ:

Ամենէն անսակ ու յուսահամականը հայ գիւղացին վիճակին է. պարտքով խորձով տալու է իր անհամանում տուրքերը, թէ՛ ոչ հարկահաւաքներն ու սոտիկանները ամէն վայրկեան պատրաստ են զիրենք գանհակոծելու, ծախելու իրենց տակի անկողինը կամ տնական անօթները, իրենց առօրեայ ապրուուին իրենց չիւրեն կամ պակսին հողերն առաջ գիւղերէն գիւղուին այդ կարգի խստութիւններէ:

քիչ շատ ունեոր հայերէն, ու այսպէս արդէն ամենքն ալ միենոյն չբաւոր ու թշուառ վիճակին կը մատնըւին։ Օրերով ոստիկաններ ու հարկահաւաքներ կը մնան հայ գիւղերուն մէջ ու խեղճ գիւղացին ստիպուած է ոչխար կամ հաւեր մորթել ու ամէն ծայրահեղ զոհողութիւններով կերակրել, հիւրասիրել զանոնք առատ գարի տալով նաև անոնց ձիերուն՝ իվարձարութիւն իրենց կրած նախատինքներուն ու հարստահարութեանց։

Անխնայ հայ գիւղացին կը գտնածուին նաև այն հոգերու կամ կալուածներու տուրքերն՝ զորս արդէն տարիններէ ի վեր քիւրտեր, համիտիչներ կամ շէրքէզներ գրաւած և իւրացուցած են։

Հայ գիւղացին ստիպուած է առ ահի ձրի աշխատիլ քիւրտ կամ ուրիշ ցեղապեաններուն գործերուն մէջ, իր անսոուններով կրել անոնց փայտը, վարել անոնց լուծը, քաղել անոնց հունձքը ևն. ևն. Սյն հայը որ այս ձրի աշխատութեանց հանդէս դժկամտկութիւն ցոյց տայ՝ կը դանակոծուի, կը նախատուի և տարբեր պատրուակներու տակ աւելի մեծ վնասներու կը հանդիպի անկասկած։

\* \* \*

Հայերուն ընդհանուր առմամբ ենթարկուած այս նիւթական տագնապը, բարոյական տառապանքը, որուն շատ ազօտ գիծերը միհայն նկարագրեցի հոս, գեռ չի կրնար մեղմացնել հայատեաց խալամ մոլեուանդներու կատաղութիւնը, որոնք միշտ առիթ կը փնտուեն արիւնը խմել և վերջ տալ կեանքին ժողովուրդի մը՝ որ իրենցմէ աւելի ուշիմ և աշխատասէր է, և որ՝ հակառակ այնքան սոսկալի հարուածներու՝ գեռ բարոյական կորով ունի իր մէջ պահելու իր տոհմային գոյութիւնը և հայթայթելու ապրուստի միջոցներ։

Անցեալի ահաւոր կոտորածներով գինովցած՝ և կառավարութեան պաշտօնէից անուղղակի պրօպականդով հայ արիւնը թափելու մոլեդին ու վայրագ հաճոյքին տենջացող իոլամ չարագործներու գրգռուած ու կատաղի արամագդրութիւնը շատ մօաէն զդալի կ'ընէ այս երկին մէջ հայերու մասին ապագայ կառորածներու անխուսափելիութիւնը. . . Հայը անզէն ու անպաշտապան է սակայն, անոր ներելի չէ նոյն իսկ աննշան զէնքեր կրել կամ ունենալ. հակառակ պարագային ո՛չ միհայն կը գրաւուի, այլ փրկանքի ու բանտարկութեան ալ կը գատապարտուի։ Ասդին՝ բոլոր խոլամ ցեղերը ապատ համարձակ կը կրեն ամէն տեսակ զէնքեր, պէջլիկ մարթինիներ։

Վերջապէս՝ ախրով կառավարութիւնը ու երկրին ամրողջ աւատապեանները կ'ուղեն որ Հայը մնայ անպատճապար, մերկ, անօթի ու թշուառ, և թրո գերի աշխատի իրենց քմահաճոյքներուն համակերպելով. բաց աստի, ան պէ՛տք է ըլլայ բոլորովին անզէն, զուրկի ինքնապաշտամութեան ամէն միջոցներէ, մարդկային ամէն իրաւունքներէ, որպէսզի, երբոր ուղեն, անարդէլ ու ամենայն գիւրութեամբ գործադրեն «ք ե ա ֆ ի ր է ր մէ ն ի ն, և խըն զը լ կ ե ա վ ո ւ ր չ ը ո չխարխակ մորթելու իրենց ներքին ծրագիրը. . .

\* \* \*

Մինչև ե՞րբ եւրոպական գիւրանագիտութիւնը պիտի պահէ հայկական աղէտքներու հանդէս իր սառասմբար պաղարիւնութիւնը, ու պիտի վարանի մարդկային է՛ն տարրական իրաւունքները պաշտապանելու մեր տառապող և թշուառ ժողովուրդին. . . Արդեօք Հայութեան բնաջնջունէրէն վե՞րջը պիտի հաճին գործադրել մինչև հիմա լոկ թուղթերու վրայ երկեցած «հայկական բարենորոգումները», բայց ո՞վ պիտի ըլլայ անոնց ար-

դիւնքը վայելող ժողովուրդը, մոլեռանդ թի՞րքը թէ բարբարոս քիւրտու. . .

«Քաղաքակիրթ» և «քրիստոնեաներու պաշտապահ» պատուանունները կրող Մեծ-Պետութիւնները շա՞տ աւելի գնահատելի ու իրական բարիք մը բրած պիտի ըլլային թրքահայ ժողովուրդին՝ եթէ — փոխանակ ատեն ատեն բարենորոգումներու խնդիր յուզելու և մեզ յոյներով օրորելու — հաճէին նախակէս առաջքը առնել ահաւոր չարիքին ու վատանգին՝ աղդեցութիւն բանեցը նելով Սուլթանի կառավարութեան, որպէս զի թոյլարութիւն ընէ հայերուն ալ զէնքեր ունենալ իրենց անձնապաշտամբներան ահամար։

Ահա՛ երկրի անպաշտապան ժողովուրդին — թրքահայուն — առաջին խնդրանքը՝ եթէ այս ալ չի գատապարտուէր անլսելի ու ապարդիւն միալու։

\* \* \*

Իսկ, դո՛ւք, հայ հարուսաննե՛ր, դո՛ւք որ օտար չէք աղդային ամբողջութենէն՝ որուն հարազատ արիւնը շրջան կ'ընէ ձեր ալերակներուն մէջ, ու տոհմային թէ՛ բարեսիրական աղնիւ զգացումներ դեռ չեն ցամքած ձեր սիրաերուն մէջ, պէ՛տք է որ այլես ցնցուիք՝ զգալով ձեր ներսին պարտաճանաչութեան դղրդող ձայն մը, որ աղդու կերպով կը հնչէ վերակազմեալ Գաղափարին հոգեթունդ ու զարթուցիչ ձայնով՝ աղդային ճգնաժամի այս օրերուն մէջ։

Չեզի՛ է մանաւանդ մեր այս կոչը, ո՞վ հայ գըրամատէրներ, որ Հայրենիքին հեռացած՝ Եւրոպայի, Նոր Ալիսարհի, Եգիպտոսի, Հնդկաստանի կամ ուրիշ օտար միջավայրերու հեշտալի կեանքը կ'ապրիք, և ձեր անհատական յաջողութիւններուն կամ հաչիւններուն անձնատուր՝ կը մոռնաք ձեր գոյութեան ծնունդ տուող Հայրենիքին ու Աղդութեան տառապանքին հանդէպ ամէ՛ն պարտականութիւն, գէթ առկէ վերջ թո՛ղ արթնայ ձեր մէջ ծմարիտ հայողնի վայելու և ի դ մտան քի ու կարեկ ցութեան գիտակցութիւնը։ Ալ պիտի ողէք չի լսել՝ հեռուն, Հայրենիքի այրած օճախներուն, աւերակ գարձած տնակներուն մէջ թափուած արիւնո՞տ արցունքներու, ճարակած թշուառութեան և քսամնելի մորթուումներու որտածմլիկ ձայնը, որ արձագանք տուու աշխարհի մէկ ծայրէն միւուր, զոր օտարներն իսկ լսեցին և կարեկցութեան աւելի կամ նըւազ վերաբերում մը ունեցան։ Չեզի՛ է այն նախատինքը, որով երկրի ժողովուրդը՝ իր կենսական պահանջներուն գոհացում գտնելու յուսով՝ կը գիմէ օտարազգի հայասէրներու նիւթական աշխացութեան։ Հիմա՞ ալ պիտի ուղղէք զլանալ այն նիւթական օժանդակութիւնը՝ որ ամենէն էական ու անհրաժեշտ մէկ պայմանն է վերջակէտը գնելու ազգային տառապանքին և փշելու՝ մեր սիրական Հայրենիքին ազատութիւնը կաշկանդող անարդ շղթաները. . .

. . . 20/2 Դեկտ. 1904

ՇԱՀԷՆ

## ԹԱՂԹԱՅՑՈՒԹԵԱՆԵՐ

Կ. Պոլիս, 10/25 Յունվար

Վանէն հառած լուրերը ատենէ մը ի վեր արտասովը կերպով տագնապիչ հանդամանք մը ստանալ սկզբունք էն։ Բջնունեաց գաւառի (Վան) Հայոց արդի կացութիւնը պատկերացնող ընդարձակ տեղեկագիր մը, որուն վաւերականութիւնն ու ստուգութիւնը անվիճելի կը նկատմանք, որտածմլիկ ու քսամնելի մանրամասնութիւններ կը հազորդէ հայ բնակչութեան կեանքի անտառների պայմաններուն մասին։ Այդ տեղեկագիրի ընդունում կատարի չարացած կամ արդար թէ հայերէն պատասխան ու ապացուցանելու համար թէ հայերէն պատասխանը ու ապացուցանելու համար՝ թէ հայերէն պատասխանը ու ապացուցանելու համար։

Քը գրկած են Հայաստանի բոլոր անկիւններն ալ անխը-  
տիր, և թէ՝ կարելի է ըսել՝ որ թուրք բարբարոս անի-  
րաւութիւնը հիարայի նման իր գոյութիւնը կըզգա-  
ցընէ հոգեվարք Հայաստանի ամէն կողմերը։ Տեղի կա-  
գիրը, որ կը կրէ 1904 դեկտեմբեր 18 թուրականը, մաս-  
նաւորապէս դժողովակ կը ներկայացնէ Արծկէի (Վան)՝  
վիճակը այս առթիւ։ Վանէն կը տեղեկացնեն մեզ՝ թէ  
Պոլսոյ Պատրիարքարանը իր ապիկարութեան ու անկա-  
րորութեան մէկ նոր ասլացոյցը տուած է՝ հրահանգ  
զրկելով հօն, որպէսսպի Արծկէի ողբալի կացութեան հոգ  
ու դարման տարուի, որովհետև Պոլսի բան մը կարե-  
լի չէ եղեր ընել։ Ի՞նչ հիանալի որոշում է տուեր Պատ-  
րիարքարանը։ Երբ ան կ'ըսէ թէ բան մը չէ կարող ը-  
նել՝ Վանայ Առաջնորդարանը ի՞նչ պիտի կարենար ը-  
նել։ Բայց դառնանք տեղեկագրին։ —

Արծկէի նախորդ տեղակալ Ահմէտ-Համտի պէյի արդարասիրութեան շնորհիւ՝ գաւառակին անտէրունջ ազգայիններուն դէմքին վրայ հազիւ թէ խաղաղ ու անդորր կեանքի ժամա մը փայլեցաւ, և ահա՛ դժիսեմ բաղդը վերստին սկսաւ հարուածել ժողովուրդը, վասն զի նոյն արդարակորով տեղակալը պաշտօնանկ եղաւ և անոր յաջորդեց արդի տեղակալ Ալի Բիղա պէյը:

1904 Նոյեմբեր ամսուան 26ին, Արծկէի Առաջնորդական Տեղապահ Մակար Վարդապետ Տէր-Յովհաննէսեան՝ քանի մը ազգայիններով մէկտեղ՝ դիւզաքաղաքին կառավարական պաշտօննեաներուն և ականաւորներուն Պարեամի չնորհաւորութեան երթալու առթիւ՝ Մօլլա-Աղա-զատէ Միւ Փթի-Հաճի Շէրիֆ էֆ.ին և Շէրի Մէսում էֆ.ին ալ այցելեց։ Ասոնք երկուքն ալ տեղոյն մէտրէսէին մէջ կը դասախոսէն։ Վերջինը Մոկաց գաւառէն է և Շէրի Շէլլէտտինի ցեղէն, և Հիւսէյն փաշայի ձեռքով 4 տարիէ ի վեր բերուած հաստատուած է Արծկէ։ Թուրք գ պրոցական տղաքները վերոյիշեալ Միւ Փթիի տան առջև ալրիւսի սոսկալի տարափ մը կը տեղացնեն հայ պաշտօննական այցելուներուն վրայ, և չշիսին տան առջև ալ՝ անոր երիտասարդ սպասաւորները նոյն չշիսին գամփուը հայ այցելուներուն վրայ կ'արձակեն, և կըսկսին գոչել Տեղապահ Հայր Սուրբին երեսն ի վեր։ «Ֆարապատ'», գարապատ'»։ 14 ամիս է Տ. Մակար Վարդապետ իբր Արծկնի Առաջնորդական Տեղապահ կը պաշտօնավարէ։ Գիւզաքաղաքին թուրք գ պրոցական տղաքը անոր և հետեւորդներուն երթևեկութեանց տանեն երբեմնակի անվայել խոռքեր կ'ընէին, բայց ամիսէ մը ի վեր է ո՞՛ Մելիք Աւագի և Արագեան Պետրոսի ղաւաճանութեան վրայ, և թելադրութեամբ Հիւսէյն փաշայի և վերոյիշեալ իւլիմաններու՝ ամէն փողոց ու ամէն տեղ՝ ո՞ւր որ հանդիպին՝ թուրք երիտասարդներն ու դպրոցական տղաքները տեղոյն հայոց կրօնական առաջնորդին վրայ հոգի, քարի, մոխիրի և աղբիւսի տարափ կը տեղացնեն կատաղբար, և հազարումէկ տեսսկ անարգանքներով զայն հրապարակաւ կը նախատեն։ Այս առթիւ Մակար Վարդապետ ձեռնհանիսանութեան բողոքած է թէկ, բայց ո՞ւր որ Հիւսէյն փաշայի ոսկին կը խօսի՝ հոն իրաւունք և արդարութիւն կը լսեն։ Ու սրիկաներն օրէ օր կը խրամառուսուին։

Արծկէի թուրք երիտասարդութիւնն ու կանոնաւոր զօրքն ա'յն աստիճան անդուսպ դարձած են որ մինչև լոկ կը յանդգնին թրքուհի պոռնիկներ գիշերանց հայերու տուները բռնի մացենել և խաղցնել հայ ընտանիքներու ներկայութեան։ Դիմադրողը կը գանակուժ-ւի, և գեռաւաթի հայուհին ու պատկառառ հայ օրիորդը կը բռնադատուին պոռնիկլ թրքուհին հետ պարակից ըլլալ . . . էրիկմարդերուն վրայ հրադէն կ'արձակուի, և հայերուն գրամով օդի, հաց, կերակուր են. կը պահանջուի։ Եթեայ սինթքոր խուժը յանդգնեցաւ մինչև

իսկ պոռնիկ թրքուհին հայոց վարժարանին մէջ խաղացնել . վարժարանն ու եկեղեցին իրացու պատկից են և այս մոլեգնած խմբակին երեսէն նոյնիսկ ժամերգութիւնը դադրած է :

Նախարար տեղակալին օրով՝ քիւրտերը չէին համար ձակեր սպառազինեալ շուկային մէջ մտնել, հայ զիւղերուն վրայ գչլադ ճի եղող քիւրտերը չէին համար ձակեր այնքան ծանրաբեռնութիւն ըլլալ հայոց, սակայն հիմա ամէն բան հիմնովին կերպարանափոխ եղածէ: Արդի տեղակալը շատ պատիւ ու յարգանք կուտայ հալածիչ Հիւսէյն փաշայի, և անիկա սպառազինեալ հեծելազօրքով ( Համբարիյէ ) մինչև իսկ կառավարական պաշտօնատան առջև կուգայ, և ներս կը մտնէ զէնքով: Հիւսէյնի փաշան, Միւֆթին, Շէյսը, զօրքերն ու թուրք սինլքորը ահազին չարութիւններ ու սպաննութիւններ կը գործեն Սրծէի մէջ:

Կիլիկիայ. — Եթէ տաեն մը կայ՝ ուր պէտք է յիշցնել՝ թէ Կիլիկիոյ հայ ժողովուրդը խարուած է, և անոր վատահութիւնը չարաշար գործածուած է կղերականներու ամենամեծ պաշտօննեային, եթէ կայ մանաւանդ տաեն մը՝ ուր պէտք է վերջ տրուին ժողովուրդին անվերապահ նուիրումներուն և յաւիտենական համակերպումներուն դէպի այդ ինքնահռչակ վատչուէրները՝ այդ տաենը հիմա՞ է քան երբէք :

Կիրիկոյ հաստրակ ժողովուրդը՝ կաթողիկոսի վերա-  
դարձին յաջորդ օրն իսկ՝ ներքին հիմաժափում մը ու-  
նեցաւ, բացի մէկ քանիներէն, որոնց կուրծքերը ապա-  
կանուերէին Սուլթանի պատուանշաններովը: Այս վեր-  
ջինները մեռած էին արդէն մեզի համար, և մեռած են  
այսօր ալ: Իսկ մենք արդէն վստահ էինք՝ թէ մօտաւոր  
ապագան իրականութիւնը երկան պիտի բերէ և պիտի  
սթափեցնէ ժողովուրդին անկեղծ ու հարազատ տար-  
բերը:

Մեզի համար՝ գաղտնիք մը չէր Խալակեանի մը  
անարժէք անցեալն ու անօգուտ ներկան։ Նմանապէս,  
գաղտնիք չէին մեզի այն բռլոր սխնդրութիւնները, որ  
կաթողիկոսական ընտրութեանց ատեն իսկ՝ կատարուե-  
ցան Խալակեանի և Տէր Գրիգորի կողմէն՝ քանի մը ԱՐ-  
Համիս ու կորովի քուէ արկուներու ազդեցութիւնը ջըն-  
չելու համար։ Ասոնք յաջողեցան ալ Պահրի փաշայի շը-  
նորհիւ, և այսպէսով Խալակեանը կաթողիկոս ընտըր-  
ւեցաւ։

Սյատեղ ինքզինքնուս չենք ներեւ տնցեալին մէջ  
Խապաեան խմբակի կատարած վատութիւններն ու ըս-  
տորհութիւնները մի առ մի թուել, այլ միայն պիտի  
բաւականանք կաթողիկոսին «գործունէութեան» վը-  
րայ քանի մը հարեանցի ակնարկներ նետել: Խապաեան  
հաթոռիկոս իո ապատօնամառն թեան սիսուն մինչև

զարթողք զոսը ըր պաշտօնավագարութեամ սկզբուն սրբած հիմա, յիշուելու արժանին հետեւեալ գլխաւոր գործերը կատարած է: — Նախ՝ կիլիկիոյ Աթոռին մէկ քանի խարխուլ սենեակները քանդած է՝ որոնք այդ վիճակին մէջ կը մնան տակաւին, կը կարծենք թէ ասոնց վերաշինութեան համար է արտօնութիւն ձեռք բերած: Երկրորդ՝ վանքին կալուածական խոնդիրներով զբազած, և առորմէջ ժողովրդականութիւն փնտած է, ու չափով մընալ յաջողութ է: Ասկէ զատ, կիլիկիոյ մէկ քանի քաղաքները շրջած և լուռ համակերպութեան ու կրաւարական հնագունութեան յորդորած, հրահանգած է ժողովուրդը: Հաւասոտի աղրիւրներէ կը լսենք թէ՝ իր արդ ընթանին մէջ լրտեսներ հետեւած են իրեն: Թուրք կտուավարութիւնը կրնար՝ ամենայն ապահովութեամբ՝ խնայել այդ ամսաթօշակները, զորս Խապահեանը լրտեսողներուն յատկացուցեր է, կրնար այդ դրամները ուրիշ վատչուէր գործողութիւններու յատկացնել՝ առանց անպատեհութեան: Այս լրտեսներուն և չայէափ իր-

սակալին բարի վկայութեանց վրայ՝ անմիջապէս կ. Պոլիս կանչուեցաւ Խապաեան՝ որպէսզի իր ծառայութիւնները գնահատուին, ու մեծ փառքով ալ ընդունուեցաւ:

Խապաեանի եղած այս առատ պատիւները Օրմանեանի սիրտը տակին ու վրայ կ'ընեն, հասարակ խօսքով՝ իր շապիկին մէջ չի սեղմուիր: Փէշերը սոտթած՝ այս ու այն կողմ կը վազմէ: բան մը ընել պէտք է վերջապէս: Երկար տարիներու իր անխոնջ աշխատութիւնները վարձատրուած չեն, այսպիսի պատիւներու երեք արժանացած չէ ինքը: Բան մը ընել պէտք է...: Ու մրցումը անխուսափելի կը դառնայ՝ Երուսաղէմի մագաղաթեայ թանկադին Աւետարանը գողցող Խապաեանի և Օրմանեանի միջև: Իսկ այս տեսակ մրցումները յանդած են միշտ տանջուած հայ ժողովուրդը պէտք եղածին աւելի տառապեցնելու դիւրութիւններ ընձեռելու կարմիր Գաղանին: Կ. Պոլսոյ ժողովուրդին գաղունիքը չէ, անշուշտ, Հայութեան այդ կղերական ներկայացուցիչներուն փոխադարձ այսպանելի ընթացքը, յարաբերութիւննին խզուած է, որբութեանց յատկացըւած բեմերը զիրար նախատելու ծառայեցուցին միայն: Կիլիկիոյ նիւթական վիճակը բարւոքելու նապատակով հացկերոյթ մը կը պատրաստուի, որուն մէջ հանդանակութիւն պիտի ընեն, բայց Օրմանեան արգիլել կուտայ այդ գումարումը: Արդէն յայտնի է թէ Խապաեանի խնդրանքները ի՞նչ ընդունելութիւն գտած են Սուլթանին կողմէն: Անկարող մարդը նոյնիսկ կ. Պոլս գտնուող Կիլիկիոյ միարանները չէ կրցած հետը բերել:

Այս ըոլոր իրականութեանց ամենուն տեղեակ դառնալին ետքը միայն կաթողիկոսը ժողովրդականութենէ ինկաւ Կիլիկիոյ մէջ: Ո՛չ Օրմանեանի և ո՛չ ալ իր արժանաւոր մրցակիցին պէտքը չէ՝ հայ ժողովուրդին տառապանքն ու անոր գոյութեան շարունակ սպառնացող արհաւիրքը: Անոնք միայն խնճոյքներու և զգեստներ իւրացնելու ետեէն են: Ժողովուրդին այս յուսախարութեան հետ միասին՝ Խապաեանի կեանքին ուրիշ մէկ դրուագն ալ ի յայտ եկաւ կ. Պոլսէն վերադարձին: Խապաեան Կիլիկիոյ Աթոռու անբարյականներու կեդրունատեղի ըրաւ իր շուրջը հաւաքելով Խապաեան, Վաղարշակ և Կարապետ վարդապետները: Այս վերջինը Հալէպի առաջնորդ ընտրած և հոն զրկած էր. քանի մը օր ետքը, վարդապետին սիրուհին Երուսաղէմէն Հալէպ կուգայ, և կը պահանջէ իր հետը ամուսնանալ: Հալէպցիները մերժեցին՝ բարի ճանապարհ մաղթելով վարդապետին: Այս և այս կարգի դէպքեր ու իրալութիւններ Խապաեան խմբակի բարյական ազգեցութիւնն ալ ըոլովին ջնջած են թէ՝ ժողովուրդին և թէ՝ իրենց պաշտօնին գիտակցութիւնն ունեցող քահանաներուն վրայ: Ժողովուրդը դառնապէս զղջացած է, բայց շատ ուշ:

Կիլիկիոյ ժողովուրդը վերջնական դաս մը ունի միայն քաղելիք իր ներկայ յուսախարութիւններէն ու գիրազդութիւններէն, — այսուհետեւ անիկա պէտք է ճանչնայ իր ծշմարիտ առաջնորդները և դրկախառնուի իր վիճակին բարւոքման համար հոգեին տշխատով իր հարազատ եղբայրներուն: Օրմանեան և Խապաեան սեւ խմբակները թող յամառին իրենց ազգադաւ մրցումին մէջ, ժողովուրդը պիտի գիտնայ խաղալիք ըլլալ անոնց քմահաճոյքին, և ուշ կամ կանուի աէր պիտի դառնայ իր ճակատագրին:

\* \* \*

Տիտուր, շատ տխուր պարագաներու մէջ կ'ապրինք. ճայներնիս քաշած ենք փորերնիս: Ի՞նչ արդիւնք պիտի ունենար արդէն մեր պոռալն ու կանչելը, մեր ողբն ու աղաղակը, մեր լսցն ու կոծը: Կը գողնան, կը կողովտեն ու կ'աւերեն իր բաղդին թողութեանուած ու լքուած

հայ ժողովուրդը: Հայրենիքի ամէն կողմերէն վայնառունի ձայներ կը բարձրանան ու կը քշուին կը հասնան ամէն տեղ, ինչպէս նաև Հայոց Պատրիարքարանը, որ ժամանակ մը ազգային սիոնիումի վայր էր, բայց որ այսօր անբարոյականութեան այր եղած է՝ շնորհիւ Օրմանեանի: Ո՞վ չի գիտեր որ ճիշդ այս պահուած, ամէն հայարնակ գաւառներու մէջ, ամենէն նուիրական բաներն իսկ ոտնակոս կ'ըլլան Սուլթանի պաշտօնական ու անպաշտօն գործակատարներէն: Ո՞ր մէկն ըսենք մեր ներքին ցաւերին մէկ կողմէն կառավարութեան պաշտօնեան սանձարձակորէն կը կեղեքեն մեզ, միւս կողմէն Պահրի Փաշայի կազմած աւազակային ընկերութեանները կը լրացնեն առաջններուն պակաս թողածը: Հարկահանութիւնը նմանը չի տեսնուած սաստիկութեամբ կը կատարուի: Վերջին մէկ երկու ամիսներու միջոցին ալ «Համիտի է Քեաղատը» կը բաշխին առ հասարակ ամենուն, սափկա պարտաւորիչ է թէ՝ ունեցողներուն և թէ՝ չունեցողներուն, բաւական է որ Յէ դահեկանը վճարուի: Ասկէ զատ 17 տարի առաջ ըուլուսնացողները պարտաւոր են 15 տկան դահեկան վճարել՝ որպէսպի օրինաւորապէս էրիկ-կնիկ ճանչցուին յաչու կառավարութեան: Հակառակ պարագային պէտք է ամուսնալոյց ըլլան: Աստուած-իմ, գրամ կորզելու տակաւին ի՞նչ սատանայական միջոցներ պիտի չըստեղծըւին...

Վերջին Յ-4 ամսուած միջոցին Աստանայի մէջէն 75էն աւելի ձիեր գողցուած են, մեծագոյն մասը անշուշտ հայերունն է: Գրեթէ սովորութեան կարգ անցած է նաև հայասպանութիւնը, ամէն օր վիրաւորեալներ անպահական են: Կառավարութիւնը շատ լաւ կը ճանչնայ ոճառագործները, սակայն ի՞նչուն պէտք է «կեավուր»ի կեանքերով գրաղիլ: Եւ եթէ քիչ շատ օտարահպատակներով բնակուած քաղաքներու մէջ իրերու այս դրութիւննը կը տիրէ, հապա ի՞նչ հրէշութիւններ չեն կատարուիր մեր հեռաւոր գաւառներուն մէջ, և որոնք դատապարաւած են միշտ կատարուած տեղին վրայ մոռցուելու:

Կիլիկիոյ ներկայ կացութեան վրայ ամփոփ ու կատարեալ գաղափար մը կաւաց «Արմենիա»ի փետրվարի թիւին մէջ հրատարակուած հետեեալ տեղեկագիր-նամկիլը.

«Արմէնիա»ի Խմբագրութեան,

Հայ ժողովուրդը անսահման ուրախութեամբ, գոհունակութեամբ ու երախտագիտութեամբ կ'ողջունէ հրատարակութիւնը անզիւներէն թերթի մը որ՝ անդիմախոս աշխարհի ականաւոր գրողներու հովանաւորութեանը տակ՝ կը նուիրուի Հայ դատին պաշտօնութեանը:

Ուրախ ենք որ՝ լսագոյն բաղդի մը արժանի և ազգերու համանուադին մէջ իր տեղին ունենալու կարող՝ Հայ պատմական ցեղն՝ իր տրտունջները և իր կրած տառապանքներն ու անգիտութիւնները հրատարակելու ազգեցին միջնորդ մը կ'աւնենայ այլեւ: Բայց Հայ ժողովուրդը մատնուած է այնպիսի անողորշութիւններու, կեղեքումներու, կողոպուտի, կոտորածի ու գարշելի զեղծումներու, որ երկար կ'ըլլայ գնել հոս անոնց ցանկը: Ու չենք գիտեր ո՞ր մէկն ըսենք: Հատորներ պէտք են մեր կրած թշուառութիւնները նկարագրելու: Ամենէն վերջին ու նոր իրողութիւններէն մէկ քանին կը զատենք ու կը դնենք հոս: —

Թուրք կառավարութիւնը ամէն միջոցներով կը քաղալերէ՝ Պալքաններու ազտագրութեամբ երկիրներու Մահմետականները՝ գալ ու մեր հայրենի հողին վրայ հաստատագրեալ գաւառ անդամական գաւառի գաւառութիւնները կառավարել գիտնայի գաւառութիւններու և կարգադրել հայերէն իր գողովական բնուկչութիւնները մասնաւորա-

պէս։ Այս գաղթականները ո՛չ միայն Պալքաններէն կուգան, ապա նաև կրետէն։ Մինչև հիմա կրետէն եկողներ եղած չէին, բայց յորմէհետէ այդ դիսցազնական կզզին ազատած է թրքական լուծէն, կրետէցի դաղթականներ եղած ու հաստատուած են հոս։ Թուրք կառավարութիւնը կը խրախուսէ ու կը գրգէ բոլոր այս գաղթականները՝ շարչրկել ու խոշտանգել հայերը, ինչ որ անոնք՝ յամառօրէն ու կատաղօրէն կը շարունակն ընել։ Անոնք կը գողնան կը տանին հայերու ոշխարներն ու կարասինները, կը գրաւեն հողեր ու ստացւածքներ որոնք՝ ամենահին ժամանակներէ ի վեր ու օրինաւոր մուրհակներով՝ հայ գիւղացիններու կը վերաբերին։

Այս նոր գաղթողներու հրէշային արարքներուն հետեանքով՝ նաճարլը գիւղը թատրը եղաւ արիւնահեղ կոիւի մը՝ հայերու և Մահմետականներուն միջ։ Անօգուտ բան մըն էր, անշուշ, «կառավարութեան» գանգատիլ, որովհետեւ այս ինքնակոչ իշխանութիւնները ծաղրանքով ու արհամարհանքով կը վարուին ամէն գանգատի նկատմամբ։ Անոնք հայերը կը նկատեն «թշնամի մը» զոր պէտք է սրբել, ջնջել և ամէն միջոց պէտք է որ գործածեն այդ հրէշային ծրագիրը գործադրելու համար։ Հայ գիւղացինները՝ պաշտպանութեան համար այս կարծեցեալ կառավարութեան դիմելէ ձանձըրացած՝ կ'որոշեն դիմագրել իրենքդիրենք պաշտպանելու համար։ Երբ իրենց այս նորեկ գրացինները վերջերս յարձակում կը գործեն, հայերը կրակ կ'ընեն անոնց վրայ ու անոնց շատերը կը վիրաւորեն։ Կոիւը կ'ընդարձակի, շատեր գաղթականներուն օգնութեան կը փութան, բայց նաճարլի հայերը, կին թէ էրիկ մարդ, դուրս կուգան իրենց գիւղէն և միացած դիմագրութիւն կ'ընեն յարձակողներուն։ Ընդհարումը ժամ մը կը տեէ և երկու կողմէն շատեր կը վիրաւորւին։ Հայերու այս դիմագրութիւնը խորունկ տպաւորութիւն մը յառաջ բերած է «պաշտօնական» շրջանակներու վրայ։

Այս ու այսօրինակ իրողութիւններ առանձինն ու անջատ չեն։ Անոնք սիսթէմի մը մասը կը կազմեն և կրկնումներն են խժդժութիւններու, զրա յիշելը նոյն իսկ կրնայ թունդ հանել քաղաքակիրթ աշխարհի խղճմատանքը։ Այսինչ կամ այնինչ հէտերուն մէջ չէ որ այս անարդարութիւնները կը պատահին։ անոնք Հայաստանի մէկ կողմէն միւսը կը տիրեն։ Հայերը ամենատարրական իրաւունքներէ իսկ զրկուած են։

Մէկ քանի օր առաջ, հարսնիք մը տեղի կ'ունենար Առանայի մէջ։ Խումբ մը թուրք սրիկաններ, վերէն վար զինուած, բռնի կը մանեն հարսնիքի սրահը, շատերու վրայ կը յարձակին, հիւրերէն մին վտանդաւոր կերպով կը վիրաւորեն և ցիր ու ցան կ'ընեն բոլոր հարսները։ Աւելորդ է ըսել թէ թուրք իշխանութիւնները բան մը անգամ ըլրին յանցաւորները պատժելու։ Զափաղանցութիւն չըլլար երբէք ըսել թէ նմանօրինակ խժդժութիւններ երկրին ամէն կողմերը կը գործուին աղաւ ու անարդել։

Հարդկահաւաքութիւնը առաջ կը տարուի ամենէն անգութ եղանակով։ Անուրդի կը գրուին ու կը ծախւին գործիքները, խոհանոցի և տունի անհրաժեշտ պիտոյքները այն բոլոր գիւղացիններուն, որոնք իրենց անտանելի աղքատութեան պատճառաւ միայն չեն կրնար «Պետութեան» պահանջները գոհացնել։

Թուրք կառավարութիւնն է որ այսպէս յեղափոխում կը գրգոէ Հայերը։ Անիկո որոշած է երբէ՛ք խաղաղ ու հանգարաւ չի ձգել զանոնք։ Քաղաքակիրթ աշխարհը ծանօթ է այն պայմաններուն որոնց վրայ միայն Զէյթունի բնակիչները յանձն առին անձնատուր ըլլար թշնամին հետ հերոսական կոիւէ մը վերջ։ Թուրք կառավարութիւնը սիսթէմաթիք կերպով կը բե-

կանէ անձնատուութեան այդ պայմանները։ Անոր նպատակը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ ջնջել ինչ որ կայ արի ու ազնիւ հայ ցեղին մէջ։ Կառավարութիւնը՝ վերջերս՝ երեք խոշոր թնդանօթներ բերած դրած է Զէյթունի շուրջը՝ քաղաքին մօտ կառուցուած բերդին առջև։ Ասիկա յայտնի գրգում մըն է և 1895 ի կոիւէն յետոյ ընդունուած կարգադրութեան բացարձակ բեկանումը։ Թուրք կառավարութիւնը պատրուակի մը միայն կը պատիք քաղաքը կործանելու համար։ Քաղաքակիրթ աշխարհը պիտի թողո՞ւ այս արարքը, պիտի չի շարժի՞ ու գործէ երբ դեռ ուշ չէ։ Միթէ Ամերիկա և Եւրոպա թոյլ պիտի տա՞ն որ այս գաղանաբարոյ գործը տեղի ունենայ իրենց պարտականութիւնը չէ՝ այս միջամտութեամբ՝ թոյլ պիտի տա՞ն որ այս գաղանաբարոյ գործը մեռ մարդասպանին, որ՝ այս կամ այն ձեռով առաջանաւութիւնը։

Պրն. Թուղվէլթի՝ Ամերիկայի նախագահ վերընտըրւիլը մեծ ուրախութիւն պատճառած է թուրքիոյ հպատակ բոլոր հարստահարուած ցեղերուն և մասնաւորապէս հայերուն։ Հաւաստի ենք որ մեծանուն նախագահը պիտի չի մոռնայ Հայերը, որոնց տառապանքները այնքան հանրածանօթ են և ձար մը պիտի գտնայ միջամտելու Հայոց ի նպաստ, և այդ միջամտութեամբ՝ թոյլ պիտի բարեկու այս մարտիրոսացած ժողովուրդին։ Ուրիշ բան մը որ պէտք է սա է թէ Միացեալ նահանգներու ներկայակուցիչները պաշտպանեն իրենց հպատակները և թուրք պաշտօնեաներուն ընթացքին ու արարքներուն վրայ յասուկ քօնդրու մը ըստանձնեն։

ՍՏՐՈՒԿ ԲԱՐՔԻԾԵՐ. — Կարծես չի բաւեր թուրքին ու քիւրտին հալածանքը, կարծես թուրք կառավարութիւնը բաւական պատրուակի չի գաներ հայերը այս կամ այն կերպ խոչանդելու համար։ Բարկան վարձկան Գուրգէն քահանան՝ երբ կը տեսնէ Դի կոուարարներուն մօտենալը, կ'ըսէ. «Շո՛նը, չնացողի զաւակը նայեցէք»։ — «Մաքուր խօսէ՛, աէրաքէ՛ր, քեզի չի վայլեր այդ լեզուն», կը պատասխանէ Դ.։ — «Զաթէ շուն, բողի զաւակ ես, քու պապդ չնացողին մէկն էր, զուն ի՞նչ պիտի ըլլաս»։ — «Իմ պապս մարդ է, եթէ կայ չնացող մը այն ալ քու պապդ է՝ որ հինդ կինիկ փոխեց»։

Տէրաքէրը (Խոյլըուցի Շալճուն աղան) վրէժը սիրտը՝ անմիջապէս կ'երթայ Տապազ Օղի Մահմուտ անուն սրիկային տունը և իրեն աշքին գէշ երկուող կարգ մը մարդիկ իրը «խոռվարաններ» կը ներկայացնէ ըսելով։ «Ասոնք ընկերութիւն մը ունին որ Յէլ լիրայի չափ գըրամ կը արարտագրէ՛ որպէսպի զէնք առնեն և յեղափոխութիւն ընեն»։

Մահմուտին քովի որիկաներէն Խօլճի Հիւոէյնը երբ կը լսէ Յէլ լիրայի և յեղափոխութեան խօսքերը տէրաքէրին բերնէն՝ կուգայ գիւղին կեղ բռնատեղին և ամենալիքը հայհայութիւններով կըսպանանայ։ «Զեր մարթինիները և խոռվարանները գիտեմ, և կը տեսնէք թէ ձեզի ինչ պիտի ընեմ»։

Յաջորդ առաւուն, Մահմուտը իրեն մօտ կը կանչէ կ. Ա.ը., աեղ մը, ուր նստած են քանի մը ինկած հայեր և աէրտէրը, ու կը հարցնէ. «Իու տղադր ալ՝ զոր շատ կը սիրեմ»։ Յէլ լիրա հաւաքեր է քանի մը անպիտան սրիկաներու հետ որ մարթինի առնեն և ֆէտայութիւն ընեն, հա՞մ մի, «չէ» մի՛ ըսեր, տէրաքէրը ըսաւ, և հիմա ձեզ կառավարութեան պիտի յանձնեմ։ — «Աս՛ւ սու է, աղա՛, սո՛ւտ է այս տէրաքէրը»։ — «Ես սուտ չեմ,

ալո՛, սուաը ի՞նքն է, մեղի պատուիրուած է այսն այս  
ըսել և ոչն ոչ :

Նոյնակու կը կանչէ Դ. Պ., և քանի մը ապտակնե-  
րով կը ստիպէ զայն խոստովանիլ ՅԻ լիրայի գոյութիւ-  
նըն և այդ գումարին մարթինի և յեղափոխական  
դործի յատկացուելու նալատակը :

1894ին Մ. գիւղի նախորդ Ա. Մ. քահանային նոյն  
գիւղացիներէն մասնուելով բանարկուելէն յետոյ,  
տեղական կառավարութիւնն ու Թուրք ժողովուրդը  
հաշտ նայուածք մը չունէին գէպի Մ... յնները, և այսօր  
իրենց ատելութիւնը աւելի կը կրկնապատկուի : Մ. ցի-  
ներն ալ «այսօր կամ վաղը կը ջարդուինք»ի ահուդո-  
ղին մէջն են :

## ՆԵՐԵԿ ԿՈՎԱՐԵՍԻՆ

ՊԱ.ԹՈՒԻՄ, 9/23 Փետրվար, 1905

Կովկասահայերի համար ստեղծեց աննախըն-  
թաց կրիտիկական դրութիւն : — Բագուի մէջ թաթար-  
ների և Հայերի միջև տեղի ունեցաւ սարսափելի արիւն-  
հեղութիւն՝ ուսու կառավարութեան երկարած պատ-  
րաստած և լարած էնթրիկների շնորհիւ՝ որ Թուրքերին  
գրգուել էր հայերի գէմ : Հեռագիրները արդէն ձեզ  
այլ քստմնելի լուրը հաղորդած կը լինեն, և մինչև նա-  
մակս ձեզ հասնելը՝ կովկասի լրագիրներն էլ կըսատ-  
նաք, ուր գրւած են բացարձակօրէն իրողութիւննե-  
րից այն պատկերները, որոնք հետզհետէ սարսափները  
անցնելուց մարդիկ դուրս գալով իրանց թաքստոցնե-  
րից պիտի պարզեն : Մինչև այսօր հրատարակւած տե-  
ղեկութիւնները անկատար և կցիտուր լինելով հան-  
դիր՝ դարձեալ ատճակական գաղանութիւնները կը  
նունացնեն... Սարսափելի՛ է... XX դարու մէջ, որը  
դարերի ամենալուսաւորեալն է, դեռ Ռուս կայսրու-  
թիւնը պահած է եղել իր ծոցումը Փանատիկոս կիր-  
քեր, որոնց մեզնուրութիւնը շի ընկնի գործադրով  
տղէտ թուրք հասարակութեանը վրայ, այլ ուղղակի  
գրգուել և գործադրել տւով ուսու կառավարութեան  
վրայ, որը տանաց ամաշելու իրան դասում է եւրոպա-  
կան լուսաւորեալ և առաջադէմ պետութիւնների կար-  
գին : Նա վաղուց հաստատել էր, և այսօր Քիչնեկի և  
Պագուի խժդժութիւններով վաւերացրեց պաշտօնապէս  
որ անարժան է ամենաջնջին պատի և յարգտանքի յաշս  
մարդկութեան : Քիշնեում գրգուեց ուսու մուժիկներին  
և խախուններին, որոնք ալքօհոլից բորբոքւած՝ անգի-  
տակից մոլեգնութեամբ յարձակւեցին հրէական խաղաղ  
ու անզէն համայնքին վրայ, և ջարդեցին ու թալանե-  
ցին անխնայ... Սշխարէ դղրդաց : Պագուի մէջ նա  
գրգուեց տեղական մահմետական ամրոխի Փանատիկո-  
սութիւնը. և որանք այն մահմետականներն են որ դա-  
րերով և մանաւանդ վերջին ժամանակի հասկացողու-  
թեամբ զօրացած եղբայրակցական զգացումով տնտե-  
սապէս և բարոյապէս և մինչև իսկ քաղաքականապէս  
սերտ կասպակցութեան հասած էին հայերի հետ : Եւ այ-  
սօր, բնիկ երկրի եղբայրացած տարրը՝ մի կեղասոս խը-  
թանի և նթարկւած՝ գաւածան եղբայրասպանութեան ո-  
ճիրը յանձն առաւ, չի խնայելով նոյնիսկ կիներին, աղ-  
ջիկներին, երեխաններին և դպրոցական աշակերտներին,  
ո՛չ մի գասակարգի, վաճառականին, արհեստաւորին,  
արեսաւագէտին, մի անյալթելի և լափող տարր՝ որ  
մոլեգնած հալածում, չքացնում էր առջևն եկած հա-  
յերին : Եւ կառավարութիւնը, իրա կողակներով, զին-  
որիներով և պալցիկականներով, կարծես մի թատրօնա-  
կան բեմի է հանգիստատես լինում : Ամէն փողոց և ան-

կիմ լիքը զինւորներ անտարբեր ականատես են լի-  
նում թուրքերի գաղանութիւններին, զինւած մահա-  
րեր յարձակումներին և նրանց յետեկց ման եկող ար-  
կըզներով փամփուշտի պաշարներին, և չէին միջամը-  
տում, ընդհակառակութիւնը, այդ գաղանացած թուրք իսրե-  
րից մէկին հետ՝ ուսու կառավարութեան՝ Հայրենիքի  
պաշտպանութեան կոչում սատաննող զինւորները նոյն  
հայրենիքի զաւակների կոտորածի խրախնանքին մաս-  
նակցում են միասին արագ խմելուլ : Նրանք ոչ միայն  
անշարժ հանդիսատես են լինում, այլ նոյն իսկ քաջա-  
լերել են՝ մինչդեռ Հայերի ինքնապաշտպանութեան  
կամ խուճապողական գործողութիւններին արգելք են  
հանդիսացել ընդհանրապէս :

Թուրքերին մեղադրել այս տեղ անիրաւութիւն կը  
լինէր համեմատական առմամեթք : Ռուս կառավարութիւ-  
նը, գլխից մինչև ոտքը, թէ՛ արտաքին քաղաքականու-  
թեամբ և թէ՛ ներքին, խրել է ցորական խելագարու-  
թեան մէջ, նա արագ ընթանում է գէպի շուտափոյթ  
անկումը, ցարիզմը ճգնաժամի շունչով է թփրտում և  
իր վախճանին շտապում : Նա կարծում էր՝ սերմաննելով  
հայ, թուրք, զրացի պազերի միջև պառակտում և գըր-  
գուելով արիւնահեղ ընդհարումներ՝ կարող կը լինէր  
ներքին քաղաքական փոթորկիներից ազատւել մասնա-  
ւորաբար կովկասի նկատմամեթք, սակայն չարաչար սիսալ-  
ւեց : ճի՛շդ է, Պագուի մէջ թուրքերը յարձակւեցին  
հայերի վրայ, և առաջ եկաւ հազարաւորների կոտո-  
րած, և տուներ այրւեց յին, կողոված ւեցին նոյնական  
մակագիններ, սակայն հայ և մահմէտական արարերի հո-  
գեկորական թէ՛ աշխարհական բանիմաց անձնաւորու-  
թիւնները կազմելով մի խումբ և ման գալով ամբողջ  
քաղաքը՝ շուտով երկու կողմերը խաղաղեցրին, յորդո-  
րելով նրանց եղբայրասիրութեան և համերաշխութեան :  
Մինչդեռ կառավարութիւնը, իր կողակներով, զինւոր-  
ներով, սատիկանութիւնով, նոր կազմակերպած տվօր-  
նիկներով, որոնց ձեռքերն էլ տրւած են սոտիկանու-  
թիւնից հրացաններ և ծանր մահակներ, հանդիպահեցը-  
նելու ո՛չ մի ձեռի միջոցներ ձեռք չառաւ : Թուրք, վր-  
ացի, հայ աղգերը ունէին քաղաքական, տեղական եղբայ-  
րակցական կապեր, այդ կապերը այսօր առաւել չափով  
անկեղծ և գիտակցական համերաշխութեան և միաբա-  
նութեան հասան : Նրանք ճանաչեցին և խոստավանեցան  
հրապարակով, պաշտօնական յայտարարութիւններով,  
թէ՛ իրանց գէմ գանում են կանգնած ո՛չ թէ՛ աղգային  
թշնամութիւններ, այլ կառավարական, և ուրեմն առանց  
կրօնի և աղգի խտրութեան մենք բոլորս էլ եղբայրներ  
ենք : Այսօր արդէն հայացած է և պաշտօնապէս յայ-  
տարարւած թուրք և հայ տարրերի միջև կատարեալ  
հաշտութիւն. լրագիրները կը տեղեկացնեն ձեզ արդէն :  
իսկ վայրկեան ու վայրկեան պատառում են հակապետա-  
կան յեղափոխական շարժումներ, անխտիր, ուր որ ա-  
ռիթմները ներկայանան : Մանաւանդ Պաթումի աղգարը-  
նակութիւնը շատ է անհանգստանում այս հարցով :

ՊԱ.ՑՈՆԱԿԱՆ ՑԱՅՑԱՐԱՐՈՒԹԻՒՆ

«Հնչակի և նուրիատութիւններ»ու բաժնին չե-  
րւալուն առթիւ՝ նուրիատուններու կողմէն մեղ գիմ-  
ւած ըլլալով, միանգամ ընդ միշտ կը յայտարարենք՝  
թէ՛ Հնչակեան կեդրոնական վարչութեան մէկ որոշման  
հետևանքով՝ «Հնչակի մէջ այլ ակապի չի հաստա-  
րակուի ո՛ւ և է նուրիատութեան ցուցակ :

Ռւշադրութիւն մեր նոր հասցէին՝

To The Editor of "HENTCHAK",

1731 P. O. Box, Boston, Mass., U. S. A.